

\*

իմաստում որոշում մը կարենալ տալու առաջին պայմանն է հապեցնել չունենալ: («Մասկ» 1884):

\*

Գրղթական հայուն առաջին պարտականութիւնն է սորվիլ լեզուն այն երկիրն որը զաղթած է և որդիկուն երկու լեզու միասին գործածել կարելի չէ, զաղթականին զատակէ կիսով միայն կը խօսի հօրը լեզուն: («Մասկ» 1890):

\*

Ոչ պարբեն Մասն ալ գեղեցին մասն է, և գեղարուեամբ ամէնէն մեծ արտադրութիւնները միթէ Տիրութեան և Մասն դրոշովը կնքուած չեն: (Մասկ» 1889):

\*

Կոռուելու համար պէտք է ատել: («Գեղունէի» 1901):

\*

Անչէքը միայն մարդկան բրնձն չելեկը, այլ չարին զորքին իրենց համ կը բրնձն անէծը: («Մասկ» 1890):

\*

Կորածիւ տաղանդ մը անձկակարութ է խրախուսանաց անչին: (Արեւելք 1884):

\*

Անայնասիրութիւնը կարենը մասը կը կազմէ կեանցի հրաժանանաց: («Կատակ մը»):

\*

Երազը կեանքի միփարանքն է, բայց երբ երազն իրականութեան կերպարանը կ'զգնու: Կը կոչուի երանց կութիւն: («Կատակ մը»):

\*

Մէջ ճեղնակութիւններ չեն կրնար ուսման ու կըրթիան տարածութիւն չնորուի կարծ ժամանակամիջոցի մէջ առաջ զաւ: Զերմանոցի մէջ կարելի է յուսով պատուզ ու ծաղքէ հասցնել, բայց կաղնի ոչ: («Գեղունէի» 1901):

\*

Երբ լեզու մը չի կրնար յառաջադիմել, ալ կը սկսի հիւծիւ: («Գեղունէի» 1901):

\*

Գրականութիւն մը կը կատարել պարունակ զարաւր ժառանգութեամբ: («Գեղունէի» 1901):

\*

Լեզուներու կազմութեան կը համագուէ ընաւոր մը, որ չառ աւելի երկամի կամբ ուսի ցան պատրիարքական իշխանութիւնը: Անոր զորութեանը արջն ուսանը կը անզօրութիւն կը զայ, և արամարանութիւնը հաւածական կը փախէ: Այդ ընհագութը՝ պառաւին բերանն է: («Գեղունէի» 1901):

\*

Գրամը, որուն համար «պատերազմի լիդ» ըստ են, կեանքին ալ չեզն է: («Հերակ» 1907):

\*

Կատակը շատ անզամ կը համնմ կը գործածուի, դառն ճշմարտութիւն մը մարսնէլ ընելու համար: («Մասկ» 1899):

\*

Ժողովրդոց համար պատմութեան վշտալի դասերը ապագայի ամէնէն լաւագոյն ուղեցոյցներն են: («Արեւելք» 1884):

\*

Շգրդել է ցոյցն մարդկան, այլ լոիկ պարտականութեանը կատարելը ազգի մը բարոյական զօրութիւնն է: («Հայրենիք» 1891):

\*

Երդի վրայ գրաւած անուն մը, կարծեն թէ տակաւին կազ մըն է այս աշխարհից հնա, չմոցուելու դրաւական մը: («Հայրենիք» 1892):

Հ. Պ. Տիգեան:

## Ա Յ Լ Ե Խ Ա Յ Լ Ք

ԱԿԳԻՒԱԿ՝ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՄԲ

Երկիր մը յորում «արկը իր մայրը չմտներ»: Արդէն իսկ լինուրան փոքրիկ աշխարհ մ'է իր 4 միլիոն 600 հազար բնակիչներով, իսկ բովանդակ Տէրութեան բնակիչները 43 միլիոն 660 հազար էին 1906ին: Հետեւարար զարմանալի է թէ համեմատութեամբ փոքրիկ թագաւորութիւն մը ի՞նչպէս կրցած է որջն ըլլալ 11,400,000 քառակուսի մլոն մակերեսով զիթիարի կայսրութեան, 410 միլիոն հոգուոյ վրայ իշխելով: Գրեթէ 55 միլիոն քառակուսի մլոն է բոլոր աշխարհին մակերեսով իսկ մարդոց թիւը 1 միլիոն 800 միլիոնը կ'անցնի: Զայս համեմատելով անզողիացուց հըպատակաց հետ կը տեսնուի որ մարդկային ազգի հարիւթին 22ը, բրիտանական կայսրութեան կը հպատակին և երկրագունատիւնի հինգին մէկ մասն իրենն է:

Բնիկ երկրէն գուրս եղուարդ է Ասիոյ մէջ ունի 237 միլիոն հպատակ. Արբիկէ մէջ 31 միլիոն, յԱմերիկայ 8 միլիոն,

Աւատրալիս օ ու կէս : Սակայն բուն Անգլիացիներն են որ կը կառավարեն և շարժման մէջ կը դնեն ինքնակալութեան վիթխարի մեքենան . ուստի կարելի է գուշակել նաև թէ ինչպէս կը քաշեն զէպի կեղրոն երկիրներու հարստութիւննեն . այնու հանդերձ որ վարիչ մարմույն՝ կը պատկանին տնտեսական տեսակէտով՝ բարեկեցիկներն միայն :

### Հարստութեան բաժանումը .

Այսպէս բաւական հետաքրքրական երկոյթ մը կ'ընծայէ Տէրութեան զբանական հարստութիւնը, և ասոր ըստ զասակարգի բաժանումը : 43 միլիոն 660 հազար բնակչաց տարեկան եկամուտն է 42 միլիոն 750 միլիոն ֆրանց . որ բաժնելով ժողովրդեան վրայ, 1,250,000 հարուստներուն կ'անցնի՝ 14 միլիոն 625 միլիոն . 3,750,000 բարեկեցիկներու վեց միլիոն ու կէս և 38 միլիոն աղքատաց իւրաքանչիւր անհատի 580 ֆրանց՝ միջին հաշուով :

Դուրս հանելով ուղեմթ սոյն վերջին դասակարգը, կը մնան միայն հինգ միլիոն մարդ, որոնցմէ կ'ըլլան կառավարիչ մարմիններն : Համարելով որ հինգ անգողիացւոյ մի՛ն ըլլայ չափանաս, պիտի հետեւցնենց որ երկրագունդիս հինգին մէկ մասին և բնակչաց 100ին 22ին բարեկեցութիւնը մէկ միլիոն անգիտացւոյ ձեռքն է :

### Անդիական ռամկապեսութիւնը և կառավարութիւնը .

Հին Սաքսոններն իրենց ազատութեան և իրաւանց նախանձախնդիր ըլլալով հանդերձ, քաղաքականութեան մէջ ձեռնմուխ ըլլալ չէին սիրելու . և կը գերազաէին տէրութեան վարչութիւնը իրենց մէջ իմաստոց յանձնելու, որոց յանձնական յաջողութիւնները իրաւունք կուտար հասարակութեան գլուխ անցնելու :

Ներկայ Լորտերու ժողովը և անգլիական Անգլածովով, ազնուապետական հաստատութիւն մը ըլլալէն զատ, շատ լաւ լամիկապետութեան հաստատութիւն մը կա-

րելի է համարել, շարունակութիւն մը այն Witenagemot-ին, որու՝ հին Սաքսոնաց մէջ անդամներն էին հօրություններն, իմաստնագոյնները և ամենահարուստները : Աւագածողովին մէջ պարզ ժառանգական իրաւանց զօրութեամբ բազմող Լորտերը շատ քիչ են . հին ազնուապետութիւնը մեծապէս նուազած է: Միայն երեք դուքսեր կան նորթըլքի, Առմերսդի և Գորնվալի որ 1650էն ի վեր կը շարունակն որդւոց որդի . բոլոր մարգիութիւնները, բացի երկու հատէ, Գէորգ Գ.ի զահ բարձրանակէն սկսան (1760-1820) . զեռ ամենանոր հաստատութիւններ են: Ուրեմն Լորտերը ողջ ազնուապետութեան մը ուղն և ծուծը պէտք է համարուին, որ գիտէ բաջալերել արժանիցը և յաջողութիւնը, ինչ կերպի տակ ալ ներկայանան . ինչպէս կ'ըսէ նաև Մոնդեսըրիէս, «Անգլիացիք ամեն բանէ վեր ուժն ու հարստութիւնը կը դնեն» :

### Խաղաղասեր ժողովուրդը .

Տակիտոսի ժամանակէն ի վեր, Սաքսոնը, իրենց մերձակայ գերման ժողովուրդներէն կը տարբերէին իրենց խաղաղասէր բնութեամբն: Զէնը կը վերցնէին միայն երբ հարկն ստիպէր: Ներկայ անգողիացիներն ալ իրենց նախնեաց այս գեղցիկ նկարագիրը ժառանգած են. թէպէտ ինքնակալութեան ընդարձակութեան կամ իրենց շահերն պաշտպանելու հարկէն ստիպուած կը ստիպուին փոքրիկ պատերազմներ մղել: Այսէս երկու անկիրաւ պատերազմներ ընդէմ Զինաց, ափինի վաճառականութեան պատճառաւ էր. այսպէս Խրիմունը, Ռուսի՝ Արեւելքի ունաճութիւնը արգիլելու համար էր. Ամերիկայի և Նարուէնի դէմ պատերազմներն ալ վաճառականութեան պատճառաւ էր, զուտ գործնական: Երբ Անգլիա իր շահերուն պառնալիք մը կը նշմարէ, վեհ անձնասիրութեամբ մը, որու նմանը այլ չկայ պատմութեան մէջ, ամէն վտանգ և միջոց ձեռք կ'առնէ. և այսպէս պահելով իր գերազակութիւնը՝ նոյն իսկ բռնի ուժով A.R.A.R. @

մարդկութեան մեծամեծ ծառայութիւններ կը մատուցանէ: Նոյնը կ'ըսէ նաև լորտ Քիւրզըն, նախկին փոխարքայ Հնդկաստանի «Նախախնամութենէ վերջ, առաջին կարգի բարիք ընողները եղած են Անգղիացիք»: Սակայն այս խօսքը այնպէս առնելու է որ Անգղիացիք տրամարանութեամբ ու կարգադրութեան տաղանդով, յաջողածեն մարդիկ կառավարելու առեղծուածը լուծել:

\*  
\* \*

Գաղղիոյ բնակչաց նուազումը. — Ռիվիչ ֆրանսկ ցնցող յօդուած մը կը հրատաքակէ ամենակիննական խնդրոյ մը՝ Գաղղիոյ գոյութեան:

1907 վիճակագրութեանց համեմատ 793,889 մահ և 773,969 ծնունդ եղաւ 19,920 տարրերութեամբ. իսկ համեմատութեամբ նախորդ տարւոյն նուազումն էր 32,878: Ամէն հազար բնակչի մէջ 197 ծնունդ եղած էր 1907-ին. մինչ նախորդ տարիներուն 205, 206, 209, 211, 216 և 220 էին ծննդոց այս հետացիւտէ նուազումը զգալի եղած է 1900-ին ի վեր. տարի մը յորում մահը անշափապէս առաւել էր նոյն տարւոյ ծնունդն 866 և 543: Միակ գաւառը, ուր մահը զեռյաղթանակած չէ այն է Բրիտանիան, երկիր մը մշակաց և նաւաստեաց:

Եթէ սոյն երկոյթը այսպէս շարունակուելու ըլլայ, քիչ ժամանակէն Գաղղիա իր մեծ ազգ մը այլ ևս գոյութիւն պիտի չունենայ:

\*

Ախտերն և Այրուականուրին. — Ահա Փողըրիկ նմոյշ մը ախտերու և ալքոլականութեան վնասներուն զորս թէլլման, Պոնն-ի Համալսարանի ուսուցիչը ըրած է Գաղղիոյ և Գերմանիոյ մէջ անոնց հսկայաքայլ յառաջելուն վրայ:

Զայս ապացուցանելու համար ալքոլականութեան զոհ եղած թշուառ ընտանեաց մը վրայ ըրած ուսումնասիրութիւնը մէջ կը բերէ: Ատա Եսուրքէ անոնս մէկը ծնած

1740ին մեռաւ 1802ին ալքոլականութեանէ, թշուառ և թափառաշրջիկ կեանց մը անցնելէ վերջ: Մինչև 1896 տարին այս սերունդէն եղան 834, որոնցմէ 106 ապօրինի զաւակներ, 142 մուրացկան, 64 մուրացկանաց յատուկ հաստատութեանց մէջ զրուած, 191 կին կեանց մը անցուցեր են. 76 զանազան եղեռնագործութեանց համար գատապարտուած, իսկ 7ը մարդապանութեան համար 75 տարւոյ մէջ ալքոլի սէրը տածելուն Ցէրութեան հինգմիլիոնէն աւելի նստած էր:

\*

Ապանիոյ վերածնունդը. — «Ամէն չարիթէն բարիթ մը կ'ելլայ» առածը նոր հաստատութիւն կը ստանայ սպանիական վերածնունդով, որ սկսաւ Միացեալ Խաչանացաց դէմ ըրած պատերազմէն և հետեւարար գաղթականութեանց կորուսէն վերջ: Այդ թուականէն Ապանիա հեռաւոր երկիրներու գանձերն հաւաքելու գարաւոր տենչէն զրկուած՝ ինըն իր երկրին մէջ սկսաւ փնտոել զայս, բուռն զործունէութեամբ մը, որ առաջ մարած էր հեռաւոր յոյսերու ակնկալութեամբ: Երբեք հիմակուան պէս երկրին մշակութիւնը զարգացում առած չէ. մանաւանդ նկատմամբ անմզակ մասանց և կենդանարութեան: Հիանալի վիճակի մը մէջ է ելլմուտըը. նարտարարուեստը և վաճառականութիւնը այնչափ յառաջած է որ Պարչէլոնա՝ ձենովայի և Մարսէյլի հաւասարած է:

Կալիցիայի և կատրէմատուրայի դաշտագետինները՝ խոպան երկիրներ էին, մինչ հիմայ առատ խաղող և բերք կ'արտադրեն: Անասնարուծութեան հոգը այնչափ է զիխաւորապէս հարաւային կողմերը, որ Միկիլայի տարեկան տօնավաճառին այս տարի միայն, 55 հազար կենդանի ծախուեցաւ. մինչև հիմայ չտեսնուած բան մը:

Հ. Վ. Կ.